

երազին պաշտամունքը և հաւատալ անսոնց յաւիտենական ապրումնին՝ Անդերիկաման և անմեռել ժողովուրդները որուեն են կոռուպտի, զի անոնք չ'ունին հաւատք իւսանեցի յաւիտենականութեան, Գերեզմաններեց ու նախատակները ոյժի ու զօրութեան, հաւատքի ու յօյսի երաշչիքն են ողջերուն։ Վասահութիւն կ'ապահովին անոնք վերապրողներուս և մահուան երկիւղն ու սարսափը կ'անչքանայ անսոնց ներկայութեամբն ու ամուը հաւատքի մը զօրագիզը յուսագըրէ ոյժ մը կը դառնայ մեզի Ասելավագու ու հակամարտ զգացումները, հասարակաց ճակատագրի սա կայուածին մէջ միախառնուած են աւելի մեծ հայեցողութեան մը մէջ։ Ոչ ոք իրաւունք կուտայ իրեն այս ինդակի տարակարծութեանց, որնք՝ կեանքի կալուածին մէջ, երբեմ տատարա, երբեմ յոյժ, և երբեմ զերպականցութիւն կը խորդապահնեն։ Պաղափառներու տարապայմանորէն մեծցուած հաշուեյարդարը տեղ չի կրնար զրաւել մահուան կալուածին մէջ, այլ ի հակառակէն, ամէն ոք պատրաստ պէտք է ջանայ ըլլալ տալու իր կեանքի համարը, յնսուուածուուտ իրեն չնորուած այդ տուրքը արժանապէս արդիւնաւորած ըլլալու ներքին գոհունակութեան մը ակնկալուաթեամբ կեանքէն զերջ, ու մահուան մէջ, իրը մեզ յաւերժացնող յիշատակ՝ ինչ ող թողած ենք այս աշխարհի վրայ մարդոց այդ է զննը անոր մեր շահարկած տաղանագը անմոռացութեան ճենճերումի մը բոյրովէ, — մեր անկապուտ հրիտակը յեանորդ սերուածներուն։

Ո՞րքան իրաւունք ունի մեր ժողովուրդը իր գարաւոր փորձառութիւնն ու պայծառ մատահուութիւնը խտացնելու իր չքնաղ մէկ խօսքին մէջ, երբ կ'ըսէ «Ո՞րքան լաւ կ'ըլլալոր եթէ թաղաւորները օրը անզամ մը գերեզմանոցէ մը անցնէին»։ Թող գան աւանոնք զիտակցելու իրենց փառքին և անոր սպասող որդնակուու սա վախճանին, այն առեն պիտի պարտաւորուէին ամենէն առաջ, մեղմելու ինչ որ իրենց զերպայն մեղքը կը կազմէր, ըսել կ'ուզեմ, իրենց խստապատութիւնն ու անգլութիւնը ինչ որ կը մայա աշխարհի բռնականներէն և ինչ որ կը փրկէն իրը արժէք իրենց վիճափառութեանէն արժանի՝ աշխարհի տարեգուռածեանց մէջ պահուելու, այդ այս ժառան

գութիւնն է որով անուն մը սերունդէ մը ուրիշի մը կ'անցնի, օրհնուած ու սիրուած։ Հոս, օր մը, ուշ կամ կանուխ, յողն տնկեալ պիտի տարածուին, հողափոխ մը մէջ, ամէն դասու ներկայացուցիչներ, ինքնակայ արքաներ, իշխաններ և իշխանազուններ, զօրագարներ և զօրականներ, հորուատըն ու աղքատը, աղատն ու նորտը, ծերն ու երիտասարդը, իմաստունն ու անսուսը, հաւատացեալն ու անհաւատը։ Կայանն է հոս ամենուս, այնքան իրաւ որքան անհաւատալի։ Օր մը, պիտի գտնը գրաւել ափ մը հոգի մեր գերազոյն իրաւունքը, թոթուելի մեր փասախութեանց, ատելութեանց նոյն իսկ բարութեանց՝ մարդկօրէն փոքր պատմաւանները, մեր մերկութիւնը հագուեցնելու համար փառքովը Յաւիտենականին՝ որոն մուռքը կը կազմէ մեր ամենուս անխուսափելի մերահասակ փոսը։ Թող կեանքի և անմանութեան, փառքի ու յաւիտենականութեան Տէրը, իր լոյսին մէջ ննջած մեր բոլոր մենուններուն հոգիները լուսաւութէ, և մեզի տայ այս խորունկ զիտակցութիւնը՝ որով լուսաւորուած, կարենանք ամէնքո արժեւորել մեր կեանքը այս աշխարհի վրայ, վստահ յոյսով Անդենականին։

ՀԱՅՐԻԿ ՎԱՐԴԱՊԵՏԸ

ՔՐԻՍՈՍԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԵՒ

ՅԱՐՈՒԹԵԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

Բ. ԿՈՐՆԹ. ԹԱԼԻՂԹԻՆ ՄԷջ^(*)

Այս և նման ուրիշ վախճանախօսական կտակու չուրջ, որոնց մասին արտայակառուած է Ս. Պողոս, պէտք է ըսել թէ Առաքեալու իր մատածումը կը սենուէ ոչ թէ միշտակաւ այս վիճակին և զայն կանոնց մահուան, այլ Քրիստոսի Գալատեան բոյրէն, արդէն ըսած է Բ. Կորնթ. Գ. 16 համարի մէջ թէ այս արտաքին մարզը —

(*) Նախանակարիւն Սկզբների իրէն։

մեր նիւթական մարմինը — ամէն օր առաջնանարար գէպի ապականացում, փճացում կը զիմէն, իսկ այժմ կ'ըսէ թէ Մարմինի այս ապականալիւնը, թուլացումը կը վերջանայ մահուամբ:

Նախապէս Պօղոս Առաքեալ կ'ակնկալէր որ թէ՛ ինք և թէ՛ բոլոր քրիստոնեանները, որնք ապակաւին կ'ապրէին այս աշխարհի վրայ պիտի աւեսնեն Բ. Գալուստը, իսկ ի Քրիստոս ննջած հաւատացեալները, պիտի սպասե՞ն մինչեւ վերջին յարութիւն, ոտանալու համար հոգեւոր մարմինը որ գըրառականը պիտի ըլլայ անոնց Քրիստոսի յաւիտենական կեանքի մասնակցութեան. վստահարար ո՛չ, պիտի չսպասեն. մահուան բոլութիւն պիտի հագնին հոգեւոր փառաւորեալ մարմինը, որով, անմիջական, լիր յարաբերութեան մէջ պիտի ըլլան փառաւորեալ Քրիստոսի հետ:

6) Եսայ. իջ. և Ենովք 24. գլուխներուն մէջ կը խօսուի աղօսակի կերպով արդար հրեաններու յարութեան վրայ:

7) Դան. ժի. գլխուն մէջ կը խօսուի բացառարար արդար և բացառարար միդաւոր հրեաններու յարութեան վրայ, բայց յարութիւնը հոս ալ հոգիի յարութիւնն է և ոչ թէ մարմին. ասիկա ցոյց կուտայ որ Ծէօլք ժամանակաւոր բնակարան մըն է անոնց որոնք պիտի յառնեն. այս մտածումը կ'առաջնորդէ զմեզ Ծէօլք բաժանման գաղափարին:

8) Բ. Մակր. և Ենովքի մէջ (լի - Հ) կը խօսուի արդարներու մարմին յարութեան վրայ և հաւատարար բոլոր հրեաններու յարութեան վրայ. հոս որոշ է Ծէօլքի երկու բաժանումը, մէկ մասը Դրախտն է, միւսը՝ Դժուք:

9) Դ. Եղքաս և Յայտնութիւն Բարութայ գիրքերուն մէջ կը խօսուի թէ՝ արդարներու և թէ՝ մեղաւորներու մարմաւոր յարութեան վրայ. գարձատրութիւն և պատիք կը տրուգին մանեն անմիջապես եթ:

Մարմինյ յարութեան մասին, այս բոլոր ըսուածներէն, կարելի է երկու եղբակացութեանց հասնի.

ա) Թէ նիւթական մարմինը պիտի յառնէ նորէն.

բ) Եւ թէ՝ պիտի ըլլայ փառաւորեալ մարմին մը:

Պօղոս Առաքեալ գրիթէ իր բոլոր Քըզ-

թերուն մէջ ուր կը շօչափէ այս հարցերը, կը մտածէր, գրիթէ այլամերժօրէն, հաւատացեալներու յարութեան վրայ. մարմիններու յարութեան վարդապետութիւնը Ասաքեալի ուսուցումին մէջ ամենէն յատկանշական և կարենոր ուսուցումն է. Պօղոս Առաքեալ միշտ իր այս ուսուցումին խորքը կը զնէ Քրիստոսի յարութիւնը, որուն կը կապէ նաև մեր անձնական յարութիւնը (Ա. Կորնթ. Ժե. 1-13): Ոչ Աթենացոց հեգնանքը (Գործ. Ժե. 32), ոչ Փետառին անարդանքը (Գործ. Իջ. 24, 27 իդ. 6), ոչ Ագրիպասա թագաւորին սկեպտիկութիւնը և ոչ աղ Սագուկեցոց անհաւատութիւնը չեն կրցած արմատախիլ լնել զայն իր մտքէն: Պաղեստիննեան կեսարիոյ մէջ քարոզեց արդարներուն և մեղաւորներուն ընդհանուր յարութեան մասին (Գործ. իդ. 15). բայց, ինչպէս վերը ըսուեցաւ, Պօղոս շատ անգամ իր Թուղթերուն մէջ կը խօսի արդարներու յարութեան վրայ և միշտ փառաւորեալ յարութեան վրայ (Ա. Կորնթ. Ժե. 41, Փիլապ. Գ. 11): Սակայն Քրիստոսի տարած յաղթութիւնը մահուան վրայ, կ'ինթաղդէ տիեզերական ընդհանուր յարութիւն մը. որպէստեւ այստին թշնամին խափանի մահ» (Ա. Կորնթ. Ժե. 26): Բայց պէտք չէ մոռնալ որ, Քրիստոսի յաղթութեան արգասիքը, տիեզերական է իր սկզբունքին մէջ, իսկ պայմանաւորուած՝ մարդու համագործակցութեամբ. Եթուսուի յաղթութիւնը մահուան վրայ, բացարձակ կ'ըլլայ անոնց համար միայն որոնք կը միանան իրեն բաժնելու համար մահուան և մեղքին դէմ տարուած յաղթանակը. իսկ անհաւատներուն ու մեղաւորներուն համար այդ յաղթութեան արգասիքը տիեզերական է իր սկզբունքին մէջ, զօրութեանը կ'ըսէ, Պօղոսի կողմէն, Պօղոսի մտածումին մէջ, լայն տեղ չէր կընար ունենալ տիեզերական ընդհանուր յարութեան մը գաղափարը, անոր համար որ ինք կ'ընդունէր թէ գարձատրութիւնը կը տրուի մահէն անմիջապէս ետք. ուրեմն անհրաժեշտութիւն չկար մեղաւորին յարութեան համար. և թէ յարութիւնը կախում ունի Քրիստոսի հետ քրիստոնեային ունեցած հոգեւոր միութենէն. այս պարագային ալ հնարաւորիթիւն, կարելիսորդիւն չունի մեղաւորը յարութիւն առնելու. այս մասին շատ յատկանշա-

կան է, Դ. Եղբարի Բ. 38ի մէջ գրուած սա էջը, և Ես, Ենովան, արդարն, երբեք պիտի չմտածիմ մեղաւորներուն գործած մեղքերուն տեսակներուն ու ձեւերուն վրայ, ոչ ալ անոնց մահուան, գատաստանին, գատապարտութեան, կործանումին վրայ, այլ Ես պիտի ուրախանամ արդարին կեանքով, անոր փրկութեամբ, վրձատրութեամբ, զոր անոնք պիտի ուստանանա:

Պօլոս Առաքեալ կը վարդապիտէր թէ, բոլոր մարդիկ, արդարն ու մեղաւորը, հաւատացեալն ու անհաւատը, պիտի զատուին, բայց ասկէ կարելի չէ հնատեցնել թէ Առաքեալը կը մտածէր տիեզերական եւ ընդհանուր յարութեան մը վրայ, ի ոչոր հաւատացեալները պիտի գատուին հոգեւոր մարմին ստանալէ տառջ, իւրաքանչիւր անհաւական ոգի պիտի գատուի, փախուստ չկայ, բայց թէ՝ Դատաստանը անհաւարպ՞ ի հաւաքաբա պիտի ըլլայ, և թէ միջոց մը կայ մահուան ու գատաստանին միջն, ասսնք այնպիտի հարցեր են, զոր Առաքեալը չէ յուզած. ուստի Ս. Պօլոսի վախճանախօսական ուսուցումներուն մէջ, շատ քիչ տեղ ունինք ապագայ կեանքի, մահուան և յարութեան միջն գոյութեան միջնակեալ վիճակին, յարուցեալ մարմիններու բնութեան եւ այլ հարցերու մասին. Ս. Պօլոս աւելի կը խօսի իրողութեան մասին հան յարութեան եղանակին, կերպին մասին: Ան մեզի կ'ըսէ թէ նոր մարմինը, հոգեւոր մարմինը, մե՛ մարմինը պիտի ըլլայ, միացած նախորդ մարմին, նիւթականին, բայց անկէ բարձր կ զիմե, իր անապականութեամբ, օրութեամբ, փառէնվ կեանելով, կարողութեամբ. ինչ բանի որ անկարոզ էին նիւթական մարմինի կաշկանդումներուն մէջ, կարող պիտի ըլլանք հոգեւոր մարմնով. և Առաքեալը այս առթիւ կուտայ ընդհանուր սկզբունք մը թէ և Աստուած կուտայ իւրաքանչիւրին իր սեպական մարմինը ի Քրիստոս. մեր միութիւնը Քրիստոսի հետ, վերջնական լուծումն է՝ Առաքեալին համար՝ բոլոր դժուարութեանց, և իր վերջն պատճառը յարութեան ճշմարիս յոյսի հաւատքին:

Պօլոս Առաքեալի մշակած յարութեան վարդապետութիւնը էապէս ներգանչակ է երբայական հաւատքին եւ յոյսին հետ, եւ իսկապէս զատորութեան մէջ՝ յունական

մասածումին հետ. Ս. Պօլոսի գրուած քններուն մէջ է որ Ս. Քրական յաւիտենական կեանքի վարդապետութիւնը ամենէն սուր հաւադրութեան մէջ կը դրուի Հելլէն մըսածումին հետ. Հելլէն մտածումին՝ որ մտածումի աշխարհը կը նկատէր միակ իրականութիւնը և մարդը՝ լոկ պարզ հոգի մը. անիկա բացարձակութէս տարրեր է յոյն փիլիսոփաներու հայեցողութիւններէն, նմանապէս Փիլանի նման մտածողներու ուսուցումներէն. Փիլանի՝ որուն միջոցաւ ներառ յական մտածումը սուրզուեցաւ յունական գպրցներու իմստատափիրութեան մէջ:

Պօլոս Առաքեալ Յաւիտենական կեանքի գաղափարն ալ հոգերանական տուեալներու վրայ չի հմտնի. հոգիի պարզ անմանութիւնն մը չի պաշտպանէր, կը յառաջանայ չէն Կոտարանի տեսութեամբ, ըստ որուն, մարդ ըստ եղծուածէ և Աստուծոյ պատկերով իրը աւատ անհաւականութիւնն մը, անձ մը, կեանքին և երկննքին համար. Ս. Պօլոսի մշակած յարութեան յոյսը, Պատոնական յոյսը չէ մարմնոյ կապանքէն կամ ինչպէս կ'ըսէին և թանտէն աղատելու համար հոգին, և ոչ ալ վերապրումը անմահ սկզբունքի մը մարդուն մէջ. այլ ինքնին, մարդու տեղութեան, ապրումին, լինելութեան, գոյութեան յոյսը. մարդը Աստուծոյ ընտանիքին անգամէ, և սիկա ցոյց կուտայ իր գոյութեան որպիշ, ազնւուսիթիւննի, իր որպիթիւնը Աստուծոյ հետ. ասիկա ցոյց կուտայ վախճան մը որ պիտի իրականանայ մարդու բարձրացման ճամբանն վրայ, գոյութեան այնպիսի վիճակի մը մէջ, ուր անիկա պիտի ապրի իր գոյութեան ամբողջութեան մէջ. իր մարմինը, այդ վիճակին մէջ, պիտի փոխակերպուի, փառաւորուի այն աստիճանով որ կարենայ կատարեալ գործիքը ըլլալ կատարեալ հոգեւոր կեանքի:

Քրիստոսի Յարութիւնն ալ կը կայանայ ոչ թէ Ս. Կոյսէն առած մարմինին ամբողջական չքացումին, փճացումին մէջ, այլ փառաւորման մէջ, «մահկանացու մարմինը ընկլմեցաւ ի կենաց անսիր»:

Պօլոս Առաքեալ յարութիւնն առնողները եղբք զատերու կը բաժնէ (Ա. Կորնթ. Ժ. 23), սիւրաքանչիւր իւրում կարգի, նախ Քրիստոս, ապա Քրիստոսանի ի գալլաստեան նորա և ապա կատարած ա խկա ար-

դարձներու յարութեան մասին խօսելով շատ մը ապացոյցներ կը բերէ անոր իրականութիւնը հաստատելու համար, այսպէս (1) Աւանդութենք բաղուած ապացոյց (Բ. Կորնթ. ԺԵ. 15-32) որուն հիմքն է Առաքելոց վարդապետութիւնը և ուսուցումը; (2) Ավացոյց ի մարդի (ad hominem) (Ա. Կորնթ. ԺԵ. 21) հաւասացեալին անդիմագրելի, ինքնեղ, ներքին համազումներէ քաղուած; (3) Ավացոյց յարձանեաց (Cause méritaire) (ԺԵ. 21), սա ճշմարտութեան վրայ հիմուած թէ՝ Թիսուս Քրիստոս եկաւ մեղքին աւերը վերցնելու և զմեզ վերագանելու; (4) Ավացոյց յօինակալուն (Cause exemplaire) (Ա. Կորնթ. ԺԵ. 20-23) խորհրդաւոր (mystique) մարմինի և Քրիստոսի իր սուրբերուն հետ ունեցած համերաշխութեան տեսութեան վրայ հիմուած; (5) Ավացոյց ի դրում (Եփես. Դ. 30) երբ Ա. Հոգիով կնքուեցանք,

Ս. Հոգին զմեզ սրբացուց և մշեց զմեզ անարատ պահելու, մեր մարմինն ու հոգին յաւիտենապէս: 6. Ա. Հոգիին գրաւական տուեաներեն քաղուած ապացոյց: (Բ. Կորնթ. Ե. 5, Եփես. Ա. 14) Ս. Հոգին առ հաշիւ մեզի կուտայ փառաւոր անմանութեան մը գրաւականը: 7) Տաճարի ապացոյցը (Ա. Կորնթ. Զ. 19) Ս. Հոգիին նույիրական և անկորնէիլի բնակարանն է մեր առաջարմարմինը: 8) Մարդուն զերբնական փափաթեն ելուզուած ապացոյց (Հոգով. Ը. 23) զոր Ս. Հոգին կը վառէ մեր մէջ: Այս ապացոյցներու շարքը կարելի է երկարել, բայց աննք զիրար կը լրացնեն և կ'ամրող չացնեն, ասոնք ամէնքն ալ տատուած արանական մակարերութիւններ են բարին իսկական առումով, սկիզբ առած՝ Առաքելոց ուսուցումներէն:

ԱՐԹՈՒՆ ՎԱՐԴԱՊԵՏ

ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

ՄԱՐԴԸ ԵՒ ԾՈՎԸ

Մա՛րդ ազատ, միշտ ծովը սիրես պիտի դուն.
Ծովն հայելիդ է, իը դիտես քու նոզիդ
իր կոհակաց ծաւալումին մէջ անհուն
եւ նոյնիան դառն ու խոր է վիհը մտիդ:

Հանոյիք է քեզ քու պատկերիդ մէջ սուզուիլ.
Զայն կը գրկես դուն աչեւրով, թեւերով՝
եւ կը մոռնայ սիրտզ իր աղմուկն անարդիլ
Անոր անզուսապ ու վայենի հնեժին քով:

Երկուիդ ալ էֆ խորհրդապահ ու մըռայլ,
Անդունդներուդ յատակն ո՛չ ո՛չ չափեց, Մա՛րդ,
Խնչպէս ո՛չ ո՛չ, Ծով, զիտէ քու գանձերդ ալ,
Զեր գաղտնիներն ունին ա՛յնիան խոյեր բարդ:

Եւ սակայն, օհ, անհաւուելի են դարերն
Յորմէնետէ դուք կը կռուիք անձկանօ,
Այնքան սաստիկ կը սիրէք մահն ու աւերն,
Ցաւերժական ըմբիթ, Եղբա՛ր անողով:

Թարգմ.

ՃԱՐԼ ՊՈՏԲԱԼԵԹ

ՎԱՀԱՆ ԹԵՔԷՆՍՆ